

ւիտեանս՝ և եւսու: Մեսիական գրկագործութեան նշանակէան է բարի հոգիներու յարութիւնը, Յովր, ԺԹ. 25-27. ս Քանզի գրտեմ զի մշտնջենաւոր է որ լուսանելոցն է զիս յերկի, յարուցանել զմորթ իմ որ կերեց զայս ամենայն. ի Տեսանէ զմարեցաւ ինձ այսու: Հին Սրբազն Մատիենապութեան ըլքոլը, առաւելապէս չար հոգիներու հաւաքավայրը կը պատկերացնէ: Մինչ բարի հոգիները ժառանգորդները պիտի հանդիսանան աստուածային երանութեան: Դիմուածի մը անխնայ հարուածին արդիւնքը չէ արդարի մը կեանքին չիջումը իր գարունին իսկ, այլ աստուածային գութի և սիրոյ անաշառ մէկ երաշխիքը, անմեղը մեղքերու ճահճէն ձերբազատել ձգոազ:

### ԲԱՂ ԳԱՏԱԿԱՆ Ե ԶԲԱՓԱԿԱՒՄ

Խորայելեան վախճանաբանութիւնը չի կրեր ոչ մէկ կնիք Միջազետեան զիգուածապատութեան: Հին Ռւխտի զրականութիւնը չի զեկավարուիր ճակատազրի քըմայքովը, որ կոճղը կը կազմէ ասուրաբարելական կրօնքին: Այս կրաւորական ըմբռնումը գաղափարական զուգահեռական մը կ'երկարի Յոյներու անազքին, Հովմայնցիներու ֆաթումին, և արաբներու մէկթուպին: Կոյր նախասահմանումի մը զոհը կը հանդիսանայ բարելացիին կեանքը: Մեղաւոր թէ արդար, պիտի հիւծի ան լուսազուրկ կայանին մէջ: Մինչ Հին Սրբազն Մատենազրութիւնը երբայիցիներուն բարոյական յայոնատեսութեան մը աստուածային բնոյժովը կ'արժեւորէ մարգկային անձնաւորութիւնը: Զարը իր երկնառաք պատուհասովը պիտի տանջուի աղջամզջացին ստորեկրեայ զուրին մէջ: Մինչ արդարը պիտի լուսապակուի երկնքի մէջ, պիտի յարութիւն առնէ, ջերմօրէն ջատագովուած գարգապետութիւն մը Դանիէլի և Եսայիի մարգարեկութիւններուն մէջ. The Gilgamesh Epic and Old Testament Parallels, by Alexander Heidel, Chicago, Illinois, էջ 223:

Իզուր է, որ համա-բարելական զըպրոցը՝ հոգեկան և բարոյական կենսաւորող աւիշէ պարզուած՝ չոր անդամազնութեան կ'ենթարկէ Սուրբ Գրական հաւատալիքները: Հին Ռւխտի կառակը՝ իր ներշնչումը անզուգական զերակշռութեամբ, բազզատական եղը չունի հեթանոս երկերուն հետ:

ԱՆԻՒՇԱԼՈՒ ԱԲԴ. ԶԴՅԱՆԵԱՆ  
(Ճարտանակիլի՝ 3)

### ԵԿԵՂԵՑԱ-ՊԱՏՄԱԿԱՆ

“ՄԵՐ ՆԱԽՆԵԱՑ ՀԱԽԱՏՔԸ”

### ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Բազմալիքի 1953 Նոյեմբեր-Դեկտեմբերի թիւը կը պարունակէ յօդուած մը զերոգրեալ խորագրով, և ս. Ներսէս Շնորհալի և Պետրոս Առաքեալ և հնմախորագրով. ստորագրուած է Հ. Ներսէս Տէր Ներսէսեանէ, և շարունակելի է Այդ յօդուածին մէջ կան մեր գրածներուն վերաբերող կարգ մը անձից կետեր որոնց չուրջ հարկ կը համարինք արձանագրել մեր նկատողութիւնները:

1. — Էջ 233. — ՇՈՒՄԱՆՔ. Գերապատի յօդուածազիրը ծանօթագրած է. «Կ'ակնարկէ կաթողիկէ հեղինակներուն»: — Աւելի ուղիղ պիտի ըլլար ըսել՝ հայ կաթոլիկ գրողներու:

2. — Հասկի մէջ լոյս ահսած մեր յօդուածին եզրակացութիւնը, թէ ս. Բարթողիմէսո Առաքեալ այնքան իշխանութիւն ստացած է Քրիստոս որբան Ս. Պետրոս Առաքեալ, և առաջինին յաջորդները նոյնքան իշխանութիւն ունին որբան երկրորդին յաջորդները, Գեր. յօդուածագրին թուած է «Հռնդալից», և իր կարծիքով ատիկա սնորելուկ գիւտ մըն է, զոր կարգ մը Առաջիմեան կոմ Անթիլիասեան զրիչներ ի զուր կը փորձեն մեր լուսամիտ հոյրապետներուն բերանը զնել» (էջ 234): — Մեր եզրակացութիւնը նորելուկ գիւտ մը չէ, այլ Միսիթարեան Միաբանութեան հրմունէն գարեր առաջ Միսիթար Ակեւասցիէն շեփարուած հին ու յայտնի ճշմարտութիւն մը: Ան իր «Յաղագո» Համապատուութեան երկոսատան Առաքելոց» երկին մէջ այս տեսութիւնը բազմաթիւ աւետարանական վկայութիւններով հաստատելէ յետոյ կ'եղակացնէ. «Արդ՝ որովհետեւ այսքան չուրջ զմեօք մածեալ ունիմք զբազմութիւն վըկայութեանցո, ի բաց ընկեցուք գամբարուանութիւն, որ է մայր խոսովութեան,

և գհաւասարութիւն տացուք նոցա՝ ըստ  
Քրիստոսի» (\*):

3. — Եջ 234. — Գեր. յօդուածազիրը  
կը զրէ. «Զգո՞յլ, սիրելի ընթիրցող, մի՛  
կարծեր թէ Ա. Ն. Շնորհալի հայրապետը  
ինք իրեն հակասած ըլլայ. շատ աւելի հա-  
ւանական է որ սխալած ըլլայ նոյն ինքն  
Ն. Եպօ. Մովական իր մեկնաբանութիւն-  
ներուն մէջն Արդարին չենք կարծեր ոթէ  
Ա. Ն. Շնորհալի հայրապետը ինք իրեն հա-  
կասած ըլլայ». բայց կը կարծենք թէ շատ  
աւելի հաւանական է որ սխալած ըլլայ նոյն  
ինքն Հ. Ներսէս Տէր Ներսէսեան, քանի  
որ ինքն ալ սխալակա՞ն էակ մըն է. վասն  
զի, ըստ հռոմէկական նորելուկ պարզա-  
պետութեան», մարդոց մէջ մէկ սանօխա-  
կան միայն կայ և այն ալ, եթէ չենք  
սխալիր, ինքը չէ: Մեր այս յօդուածով  
ցոյց կու տանք թէ Հ. Ներսէս Տէր Ներսէս-  
եան բազմից սխալած է իր մեկնաբանու-  
թիւններուն մէջ:

4. — Եջ 235. — Գեր. յօդուածազիրը  
կ'ըսէ. «... զորս Ներկային Ն. Եպօ. Մ.  
և կը կրկնէ քանի մը յաւելուներով և Օր-  
մանեանի հինգած յանկերզը նուագելով»: —  
Մեր յօդուածին մէջ չկրցանք գտնել և Օր-  
մանեանի հինգած յանկերզը: չըլլայ Գեր.  
յօդուածազիրը զո՞յ գոցած է ականջի խար-  
կանքի մը, կարծելով թէ զեռ կը լսէ, ո-  
մանց մզաւանջը գարձած այդ ձայնը, նոյն  
իսկ հսն՝ ուր Սրբազան Աւետարանիներու-  
անհերքելի վկայութիւնները կը հնչեն պար-  
զապէս:

5. — Եջ 235. — Բատ Գեր. յօդուածա-  
զիրն, Ն. Եպօ. և քով ալ կը պակսի զի-  
տական մեթոսը, ուստի նաև առարկայա-  
կանութիւնը»: — Այս վճիռը կարգալէ յե-  
տոյ ի հարկէ մեզի կը մնայ գարմանել մեր  
այդ պակասութիւնը, ցոյց տալով զի-  
տական մեթոսով, ուստի նաև առարկայօ-  
րէն, թէ զիտական և առարկայական ինչ-  
պիսի սխալներու մէջ է ինկած դժբախտա-  
բար Հ. Ներսէս Տէր Ներսէսեան:

6. — Եջ 237. — Ա. Ն. Եպօ. Մո-  
վականի համար այս տաղերը բանաստեղ-  
ծութիւններ են: կ'ըսէ Հ. Ն. Տէր Ներ-  
սէսեան: — Գեր. յօդուածազիրը զիտական

մեթոսի համաձայն պէտք էր որ նշանակէր  
այն էջը ուր տեսած է այդպիսի հաստա-  
տում մը Ն. Եպօ. Մովականէն, հակառակ  
պարագային իր զրածը կ'ըլլայ ոչ թէ սա-  
ռարկայական» այլ ենթակայական, նոյնիսկ  
երեւակայական: Թէ Գեր. յօդուածազիրը  
իր երեւակայութեան մեծ արժէք կու տայ,  
կը հաստատուի այդ պարբերութեան վեր-  
ջին տողերով: «Թէ Ա. Եպօ. Մ. և իր  
համախոնները այս բանները յայտնապէս չեն  
ըսկը, սակայն այս է իրենց յօդուածներուն  
եզրակացութիւնը»: Գեր. յօդուածազիրը  
իր երեւակայութենէն այնքան նուաճուած  
է որ քիչ յետոյ նորէն կը կրկնէ իր յան-  
կերզը. «... եթէ եզեսիոյ Ողբը լոկ բա-  
նաստեղծութիւնն էր ըստ իրեն ...: —  
Եթէ ոն բաւական չէ Մովականէն չզրուա-  
ծը իրրե զրուած ենթադրելու. և այդ խա-  
խուտ ենթադրութիւնը հիմ ընելով վրան  
չէնք կառուցանելու ճիզը անօգուտ վաս-  
տակ է լոկ:

7. — Եջ 237. — Գեր. յօդուածազիրը  
կ'ըսէ. «Այս բոլորին վրայէն լուութեամբ  
անցեր է Ն. Եպօ. Մովական, և հատուածը  
յիշատակելէն վերջ, իրրե թէ անոր իմաստը  
աւելի ուղիղ հասկնալու նպատակով, զի-  
մեր է ուրիշ վկայութիւններու, ...»: —  
Գիտական մեթոսի համաձայն չէ շարժած  
Գեր. յօդուածազիրը. մէնք արդպէս չէինք  
զրած, այլ Ա. Ներսէս Շնորհալիի խնդրոյ  
առարկայ հատուածը մէջ բերելէ յետոյ տ-  
ւելցուցած էինք. «Աւելի ուղիղ հասկնա-  
լու համար թէ ի՞նչ է Ա. Ներսէս Շնորհալի  
հայրապետին տեսութիւնը Ա. Պետրոս Ա-  
ռաքեալի մասին, պէտք է հարցը քննել  
քիչ մը լայն գետնի վրայ, և լուսաբանել  
ուրիշ վկայութիւններով»: — Մեր զրա-  
ծին և իր մեզի վերազրել ուզածին միջն  
հսկայական տարբերութիւն մը կայ՝ զիտա-  
կան միտքով տեսնողին համար:

8. — Եջ 238. — Գեր. յօդուածազիրը  
կը զրէ. «Եզեսիոյ Ողբին մէջ տեսանք թէ  
Հոռմի եկեղեցին հիմնուած էր կեփայեան  
անսասան զէմին վրայ»: — Գեր. յօդուա-  
ծազիրը, եթէ քիչ մը աւելի մտազիր ըլ-  
լար իր կարգացածին, պիտի տեսնէր որ  
Եզեսիոյ Ողբին ծանօթ տողերուն մէջ»

«Եկեղեցիկ անշարժելի,  
Ի կեփայեան շինեալ վիճի»,

(\*) Տպ. Երևանի, 1860, էջ 65:

«անշարժելի» ածականը Եկեղեցին է տըրուած և ոչ թէ կեփայեան վէմին, ինչպէս Նորին Գերապայծառութիւնը, խարբալուած իր երեւակայութենէն, «մեկնաբաներ» է զրելով. «կեփայեան անսառան վէմին վըրայ»։ Գիտական մեթոս չէ Եկեղեցին «անշարժելի» մակդիրը առնել և չի յաղջկանէն շարժելու կեփայեան վէմին տալ։

9. — Էջ 238. — Գեր. յօդուածագիրը կարգմը սխալ և հակաւետարանական մեկնաբանութիւններէ վերջ — որոնց միառ մի հերքումը այս յօդուածին չըջազիծէն շատ պիտի հեռացնէր մեղ — կը զրէ. «Հմահարց կ'ուզզենք. ինչո՞ւ Ն. Եպս. Մովական իր յօդուածին մէջ լուռթիամբ անցերէ նաև այս հատուածին վրայէն»։ — Կը պատասխանինք. քանի որ հայ կաթոլիկ գրողներ գլխաւորաբար ուն գու Հոռոմ Հատուածը կը չահագործէին թիւր մեկնաբանութիւններով, հարկ տեսած էինք այդ հատուածը միայն առնել։ Հետեւաբար Գերապատիւ յօդուածագիրը իրաւունք չունի «կարծելու որ Ն. Եպս. Մովական ևս, իր նախորդներուն նման, տարուած է կանխակալ կարծիքներէ»։

10. — Էջ 239. — Գեր. յօդուածագիրը կ'ըսէ. «Այստեղ այլևս բացայայտ կերպով Հոռմի եպիսկոպոսը զլուխ կը դրուի ոչ միայն եպիսկոպոսներուն, այլ՝ բոլոր եպիսկոպոսապետներուն։ Իր կողմէ Ներուէն Շնորհալիէն առնուած վկայութիւնը կ'ըսէ սակայն. «... սուրբ և առաջին ամենայն եպիսկոպոսապետաց հայրապետն Հոռմայ ...։ Այսինքն՝ բոլոր եպիսկոպոսապետներու մէջ առաջինը՝ Հոռմի սուրբ հայրապետը։ Հայոց եպիսկոպոսապետ Շնորհալի Ներուէի այս խօսքին մէջ զգլուխն բառը չկայ, բայց Գեր. յօդուածագիրը իր «կանխակալ կարծիքներուն» անդիմադրելի ճընշումին տակ Հոռմի հայրապետը դարձուցերէ «զլուխ» ... բոլոր եպիսկոպոսապետներուն։ — Գիտական մեթոս չէ՝ աստիճանակիցներու մէջ առաջինը փոխել «զըլուխ»ի, և այդ հակաւետարանական, հոռմէտական, յերիւրածոյ գարկածը վերագրել Հայոց Ներուէն Շնորհալի հայրապետին։

Եւ արդ քանի որ Ա. Գետրոս Առաքեալ գլուխ չէր բոլոր առաքեալներու, հետեւաբար անոր յաջորդներն ալ զլուխ չեն

բոլոր եպիսկոպոսներու, այլ միայն և միայն հոռմէտական եպիսկոպոսներուն։ Գեր. յօդուածագրին ներկայացուցածը Շնորհալի Ներուէի «հարազատ դաւանանքը» չէ, այլ Տէր Ներուէսկան Հ. Ներուէսի, և այս երկուքին մէջ շատ խոշոր տարբերութիւն կայ, զոր «կանխակալ կարծիքներէ» առջատակար միտքերը միայն կրնան տեսնել։

Մեր այս ճշգումէն յետոյ աւելորդ կը դասնայ Գեր. յօդուածագրին սա հարցումը թէ, «ինչո՞ւ Ն. Եպս. Մ. Իր յօդուածին մէջ անտեսած էր համ այս հատուածը»։ — Այս առթիւ պարտինք յայտնել թէ ուրիշ շատ հատուածներ ալ անտեսած ենք, կամովին ենթադրելով թէ այդ հատուածները չեն կրնար սխալ հասկցուիլ կաթոլիկացած հայերու կողմէ, բայց երբ կը տեսնենք որ առարկալորէն գոյութիւն ունի սխալ հասկցող մը, այդ պարագային ստիպուած կը քննարկենք հատուածը, տալու համար անոր լուսաբանութիւնը զիտական մեթոտով։

11. — Էջ 241-2. — Գեր. յօդուածագիրը կ'ըսէ. «Հասկ ամսաթերթին մէջ գիրշերս կարգացինք թէ և վստահելի չեն և վերապահեեամբ պէտք է կարգալ միշտ Միսիթարեանց հրատարակութիւնները, ո՛չ միայն վատիկանի սանուիրին ենթարկուած, այլ եւ իրենց հոռմէտամէտ սրբազրութիւններուն (!) և նոյնիսկ կէտադրութեան պատճառաւ։ հիմա ալ նոյն բանը զրեթէ նոյն բառերով կը կրնէ Ն. Եպս. Մովական։ — Մենք զրած էինք Հասկի մէջ. «Վենեստիկի պատուարժան հրատարակիչները մէկ բութի տեղափոխութեամբ Նարեկի Սուրբը փորձած են առաջնորդել զէպի Հոռմի Աթոռը, առանց անդրագառնալու որ այդ բութին անտեղի տեղափոխութեամբ կը բթանար խօսքին ընթացքը։ — Այս կրկին մէջքերումները ըրինք, ցոյց տալու համար որ մեր զրածը ո՛չ նոյն բառերով է ո՛չ ալ նոյն բանն է. «զրեթէ ոսկ մը կացութիւնը չի փրկուիր»։ Գեր. յօդուածագիրը բացայայտ սխալ մը ընդունելու տեղ կը փորձէ ապաստանիլ «զրեթէ ոսկ ետին», կարծելով որ կրնայ պարտկուիլ անոր ստուերին մէջ։ Աննման բաները նման կամ նոյն օրակել, միտքերու մէջ չփոթութիւն ստեղծելու նպատակով, զիտական մեթոս չէ, այլ՝ ճիզուիթական։

## ԸՆԿԵՐԱՑԻՒՆ

### ՏԵՐ ԸԼԼԱԼՈՒ ԱՐՈՒԵՍԸ

Մերանալու արուեստը, տարիքի յառաջացումով երեան եկող դժուարութեանց դէմ պայքարելուն մէջ կը կայանայ: Փոխանակ գժուարութիւններէն նուաճուելու, հարկ է նուաճել զանոնք և երջանկանալ: Բայց կարելի՞ է այսպէս ընել, եթէ գժուարութիւնները կը յարձակին մարմին վրայ ու մեր ուժերը կը լքեն, կը դաւեն մեզ: Մերանալը բնական փոփոխութիւն մըն է, չէ կարելի անկէ խուսափիլ: Մերանալ չու-

զող մարդոց մասին ազուոր պատմուածք մը կարելի է զրել և այսպէս խորագիր մը ընարել: «Մառը որ կ'ուզեր պահել իր ՏԵՐԵՆԵՐԵՐԸ: Մառը կ'ուզէ՛ պահել իր տերենները, բայց աշնան հովերը կմախքի մը կը վերածեն զայն, միւս բոլոր ծառերուն պէս:»

Այսուամենայիւ, քաղաքակրթութիւնն ու փորձառութիւնը մարդոց հնարամտութիւններ սորվեցուցած են, պայքարի սորվեցուցած են, եթէ ոչ ուղղակի ծերանալուն դէմ, գոնէ ծերութեան տրտում երեւոյթին դէմ: Այս պայքարին մէջ արդուշարգը զիմաւոր գերը կը խաղայ: Տարէց կիսեր յաճախ, աւելի ուշադրութիւն կ'ընծայեն իրենց հագուածքին, զարդարանքին քանի երիտասարդներ: Բնական է որ այսպէս ըլլայ: Փոհարեղեններ մարմին վրայ ուշադրութիւն գրաւելով ֆիզիքական թերութիւնները կ'անտեսուին: Մատանիներու և ապրանչաններու փայլը ձեռքերու և գաստակներու կնճիռները որոշ չափով մը կը պահէ. հին ժամանակ, նախնական ընկերութիւններու մէջ սոկեղէններու և զոհարեղէններու տեղ մարդիկ կը կիսէին իրենց գէմքերն ու ձեռքերը:

Որեէ ճիզ, որքան ալ որ զարպետութեամբ ըլլայ, եթէ կը փորձէ յառաջացեալ տարիք մը ծածկել, քաղաքակրթութեան արարք մը կը նկատուի: Այսպէս՝ հնարուած են կեծամերը. բրնձափոշիի և ներկի (rouge) գործածութիւնը՝ կանանց գրաւչութեան պատրանքը տալու համար: Նորաձեռութեան խանութները, նոր հագուստները և զարգեղնեններ տարէց կիններուն տակաւին յուսալու յօյը կուտան: Որոշ տարիքէ մը ետք, հազուելու արուեստը մէկու մը մարմինական թերութիւնները ծածկելուն մէջ կը կայանայ: Քողը հրաշալի զիւտ մըն է անոր տակ պահուած գէմքը շփոթելու և գեղեցիկին խարկանքը տալու համար: Բայց զարդարանքները քօղեր են, որոնք ժամանակի մաշումը վարպետութեամբ կը ծածկեն:

Գիտութիւնը պիտի կարենա՞յ արգելք ըլլայ ծերանալու տրտում ընթացքին որ մեր մարմինները կը փնացնէ: Գիտութիւնը պիտի կարենա՞յ յարանորոգ երիտասարդութեան ակնազիւրը ցոյց տալ որուն ջուրերուն մէջ կարենայինք երիտասարդանալ: Շատ անգամ ըսուած է թէ մարդկալին

12. — իջ 242. — Գեր. յօդուած ազիրը կը գրէ. «Մանր է Մխիթարեաններու համար . . . լսել նման անհիմն զրպարտութիւններ ու նախատինքներ»: — Այլ պարագային կրկնապատիկ մեղագրելի է Հ. Ներսէս Տէր Ներսէսեան, որ ձրի ընդհանրացումով մը Մովականն ալ կը ջանայ աւելցնել զրպարտուններու և նախատողներու յուսւրին վրայ. մինչդեռ մինք ո'չ զրպարտած ենք և ո'չ ալ նախատած, այլ պարզապէս կարենոր սխալ մը մատնանշած ենք առարկայօրէն, որպէսզի զիտական մեթուին նախանձախնդիր անձեր ուղղեն զայն իրենց յաջորդ հրատարակութեան մէջ:

Ի վերջոյ պարտինք յայտնել որ այս տողերը գրուած չեն մեր կողմէ հակառակութեամբ և անօգուտ բանակուութեամբ . . . յորոց ոչինչ օգտեցաւ եկեղեցի յայսքան ժամանակին, ինչպէս կ'ըսէ աննման Շնորհալին<sup>(\*)</sup>, այլ՝ որպէսզի իրենց մայրենի հարազատ Եկեղեցիէն գժբախտ պարագաներու բերումով և զանազան պատճաններով բաժնուած մեր հայ կաթոլիկ արենակիցները տեսնեն իրենց սխալները, ուղղեն զանոնք, և երջանիկ օր մը վերադառնան գիրկը իրենց հարազատ մօր, ի վիճակ Սրբազն Առաքելոյն Թագէսսի, և ըլլան օմի հօտ և մի հօփիւ:

Ն. ԵՊԱ. ՄՈՎԱԿԱՆ

(\*) Ընդհանրական, Երևանպէս, իջ 118: